

վերջացաւ 1867ի Սեպտ. 29ի դաշամբ: Վինդորսը մինչև վերջին շունչը կողմակից եւ պաշտպան էր Վեֆեան տան: Նաեւ հիսսիսային-գերմանական խորհրդանոցի եւ բրուսական երեսփոխանաց ժողովոյն անդամ եւ 1867էն ի վեր իբրեւ պատգամատուր Մեփէէի, (ուստի առեալ «Մեփէէի մարգարիտը», կը կոչուէր.) ի սկզբան աննշանակ դեր մ'ունէր, քայց երբ Գերմանական նոր Գայարութեան սուղնէ խորհրդանոցը բացուեցաւ (1870, Մարտ) զլուխ եղաւ կաթնուղիկեայ երեսփոխանաց խմբին, իւր կողմն շահելով Վեփեան եւ Լե՛նական երեսփոխանները: Թէպէտ իւր կողմնակցութիւնն ի սկզբան տկար էր, եւ չկրցաւ Պիզմարքի դէմ դնել Մայիսի օրինաց հաստատման ժամանակ, սակայն հետզհետէ աճեցաւ իւր ոյժը, որով Պիզմարքի ոյժը խախտեցաւ այնչափ որ մինչև յետս կոչել խոնարհեցաւ նոյն օրէնքները: Իւր յաջողութեանց ծագն հասած էր վերջին տարիներս՝ նոր ընտրութեամբք տիրող ըլլալով գերմանական խորհրդանոցին, եւ այս յաջողութեանց մէջ կնքեց իւր կեանքը: Այս յաջողութեանց գլխաւոր պատճառն էր նաեւ իւր անձնական ծիրը. միշտ պարտաստարան էր եւ սուր ըմբռնողութեան տէր եւ քաջ ճարտարախօս, որով կընար ցրել թուրը հակառակորդաց պատճառներն առանց կծու խօսք մ'անգամ ըսելու. եւ ատով սիրելի եղած էր ամէնում: Իւր մահը կընայ փոփոխութիւն յառաջ բերել Գերմանիոյ երեսփոխանաց կողմնակցութեանց մէջ:

Աւստրիոյ մէջ ընտրութիւնք մնացան, քայց տէրութեան յուսացած անձամասնութիւնը չկրցաւ կազմուիլ, այլ ակթի մանր մանր կուսակցութեանց բաժնուած է խորհրդանոցը: Ընտրութեանց մէջ նշանաւոր այն էր՝ որ Տէրութեան կողմակից Բոհեմական կուսակցութիւնը («Հին Ձէխք», անուամբ ծանօթ,) թողորովին տեղի տուաւ «Շոր Ձէխք», կոչուած կուսակցութեան, որուն ծրագիրն է գերման տարիք ազդեցութիւնը ջնջել Բոհեմիոյ թագին վերաբերող երկիրներու մէջ, եւ Աւստրիոյ մէջ սլաւ ցեղերու միութիւն մը յառաջ բերել ըստ կարելոյն:

Իտալացոց ըրած մեծամեծ գորողութիւնը, որով ջանացին ընդարձակ գաղթականութիւն մը հիմնել յեթովկիա եւ Հապէշաստան, առ այժմ՝ յուսացուած արդիւնքը չունեցան: Մեծնէքը, որուն օգնեցին Իտալացիք ընդդէմ՝ հակառակորդ Նեպոսին ոչ ոյզան գորողութեամբք, եւ որ իւր թագին հաստատութիւնն առած էր Իտալիայէն, եւ այս ատթիւ դաշինք մը ստորագրուած էր երեւոց մէջ, այժմ՝ ըտրուլին այլազգ կը մեկնէ նոյն դաշանց էական կէտերը, եւ չ'ուզեր ծաննչապ իտալիոյ պաշտպանութիւնն իւր տէրութեան վրայ. այնպէս որ այս դաշանց համար խաւրուած նուիրակը՝ կոմմն Անդոնելի ձեռնունայն ետ դառնալ ստիպուեցաւ:



ԲՈՎԱՆԳՎԱԿՈՒԹԻՒՆ

- ՌՈՍՈՒՆԱԿԱՆ**
 ԴՊՐՈՅԱԿԱՆ — Ռուսական դպրոցներն ի Կալկաս. 97:
 ՄԱՏՆԱԳՐԱԿԱՆ — Ստոյն-Կալիսթենայ (Pseudo-Callisthenes) վարդը Արեքսանդրի ուսումնասիրութիւնք. 101: — Դիտողութիւն մը. 105:
 ՀՆԱԽՕՍՄԱԿԱՆ — Էջմիածին. 105: (Պատկերասու.)
 ԳՐԱԿԱՆ — Հայերէն ձեռագիրք Վիեննայի կայսերական գրաստան. 110:
 ԱԶԳԱԳՐԱԿԱՆ — Ազգային ժողովրդական ատմանք Տրապիզոնի կեանքէն քաղուած. 116:
 ԲԱՆԱՍՏՆՂՕՎԱԿԱՆ — Հրեշտակ (Լեռնանտոյից) 116:
ՍՐԱԻԵՏԻՅԱՆ
 ԲԺՇԿԱԿԱՆ — Այտուցատիպ դէմ դեղեր. 118:
 ԲՆԱԳԻՏԱԿԱՆ — Պատմութիւն Լուսաւորութեան. 119:
ԲԵՐԱՅԵՎԱՆ
 ՄԱՅԻՍԻ ԾԱՆՈՒԿՅԵՑՈՒ. Պատմական վէպ. 121:
ՇԵՆԵՆՆԱԿ
 ՆՈՐԱՆՈՒԲ — Փարիզ Լոնտոն հեռամայնի կապեալ. 125: — Պարուի մօտ Նորագոյն նաւթայանք մը. 125:
 ՏԻՏՆԱԿԱՆ — Գունատած իւրանկարը Նորգոյլ. 125: — Կնուսի արտաք հանել. 125: — Մանսերուն իցրեք մտնեղուն դէմ միջոց. 125: — Թողալեց բարձր. 125: — Կահ կարասից փայլեցընել. 125: — Պատկերաց ջրհամակը մարքը. 125: Ոսկեքաց բեկում. 125: — Յրտահարութիւն. 125: — Թաց հողաթափները շորքընել. 126: ՄԱՆԱՆՈՒԲ — Գերմանիոյ ընակիցք. 126: — Ելեկտրական ջաշ մը. 126: — Հանրաշոց խաբարախումբ. 126:
 ԲԵՐԱՅԵՎԱՆ ՏԵՆՈՒԹԻՒՆ 127: (Պատկերասու.)



ՀՐԱՏԱՐԱՐՎՈՅ ԵՒ ՊԱՏԱՆՈՒՄԱՏՈՒԻ ՆՍՐԱԿՈՒԹ
Կ. ՌԱՓԱՅԵԼ Կ. ՊԱՐՈՆՉ
 Գ Ի Ե Ն Ա Ն Ե. Մ Ի Ի Թ Ե Բ Ե Ն Ե Գ Ե Բ Ե Ն